Ն: 344 — 1878 ԱՂՈՍԹՈՍ 25 ՀՈՒՄԱԼ — ԻՔԻՆՃԻ ՄԷՆԷ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՄԵՐ

ՄԻՎԱՏՏԸ ԲՈԼԻՍԹՐԳԻՅԷ ԻԼՄԻՅԻ ՎԷ ՄԻԼԻՅԻ ՎԷ ՍԱՌԻՐԼԻՅԻՆ ՀԱՄԱՐ ԵՎՐՈՊԱ ՏԷՐ

ՈՊՈՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ

ՍԹԱՄՊՈԼ ԻՔԻՆ

Փիր սէնէլիք . . . . . 250 ղրուշ
Ալթը այլըգ . . . . . 150 »
Իւչ այլըգ . . . . . 70 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիյէ։

ԳԻԼԱՏԱ ԻՔԻՆ

Փիր սէնէլիք . . . . . 350 ղրուշ
Ալթը այլըգ . . . . . 170 »
Իւչ այլըգ . . . . . 90 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիյէ։
Բօսֆա իւնրէթի տախիլ տիր։

Մէվալիքի էմնէպիյէտէ վէ գայիմէ թէտավիլ ինմէյէն վիլայաթտա, ապոնէ պէտէլի վէ եախօտ բօսֆա իւնրէթի, սիրքէյի խալխէ օլարագ ախզ օլունմազ տըր։

1 ղրուշլուգ գայիմէ

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ

ՊԷՀԷՐ սաթըը՝ իչին

4 ինճի վէ 2 ինճի սահիֆէյէրէ 10 ղրուշ
3 իւնճիւ սահիֆէյէ . . . . 6 »
4 իւնճիւ սահիֆէյէ . . . . 4 »
Գայիմէ 100 ղրուշ հիսապիյէ։

ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ամուրաւ սարրաֆիյէյէ այիտ օլան իլանաթըն պէհէր սաթըը իչին,

2 ինճի վէ 3 ինճի սահիֆէյէրէ 6 ղրուշ
4 իւնճիւ սահիֆէյէ . . . . 4 »
Լիրա 100 ղրուշ հիսապիյէ։

Մէվզուատը նաֆիայա տայիր մուպահասաթ մէճմանէն գապուլ օլունանաղը կիպի, տէրճ օլունմայան էվրագ, սահիպլէնէ իստէ օլունա մազ։

1 ղրուշլուգ գայիմէ

Իտարէխանէի Սթամպօլտա Փիւրքմի խանընտա նուամէրօ 7 տէ վէ Մ սպիտասը եիճէ մէգքիւր խանտա նուամէրօ 28 տա տրը։ — Գարգեամբրգա այիտ բեաֆֆէյի մէվատ նագգընտա, տօղրուտան տօղրուլա իտարէխանէմիզտէ Տիգրան աղա ճիվէլիկեանա միւրաճաատ օլունմասը լազըմ կէլէճէկի կիպի, բեաֆֆէյի մերհաբիդին տարի անընճ նամընա կէօնտէրիմէսի իգիզա իտէր։

ԱՍԻԹԱՆԷ 25 ԱՂՈՍԹՈՍ

ՀԱԼԸ ՀԱՍՔԸՐ

Թաճիւպէ չայան հալ, պէօյլէ էն զիատէ լուզումարը օլան պիր վագքիտտա, ալթը պէօյիւք տէվլէթլէրին պէօյիւք էլչիլէրինտէն Ասիթանէտէ իւչիւ վար վէ իւչիւ եօղուսաս, վէ տահա զիատէ թաճիւպէ չայան օլան չու քի, վար օլանլարընը իւչիւ, ինկիլիզ Ռուսիա վէ Աւսթրիա էլչիլէրի իտի, եանի իւչիւ տէ չու եա պու վէսիլէ իլէ, մէմալիքի Օսմանիյէտէն պիրէր բարչա չէյ գօրարան տէվլէթլէրին էլչիլերի։

Վար օլմայան էլչիլէր իսէ, Ֆրանսա, Պրէմանեա, վէ Իթալիա էլչիլերի իտի. պունլար տա վագա գունկրէ թագբմընտան իսէլը տէ, էլչիլերինտէ մէմալիքի շահանէտէն պիր չէյ պուլունմադըղընտան, օ պիրլերի գատար Բոր Ռէնրէեոռ սայբմաղար ըտը, վէ պիր նէվի պիթերաֆ տախի ատտ օլունապիլիրլէր իտի։ Պէօյլէ պիր հալտէ, Տէվլէթը Ալիյէնին մուամէլաթը տիրլօմասիյէսի Ռուսիա, Ինկիլթէրրա, վէ Աւսթրիա կիպի, Բորռ Ռէնրէեոռ օլան թագբմին էլչինտէ գալըպ, պունլարա մուգավէմէթ իչին պաշդա պիր նօգթայը իսթիտատիյէսի տէ պէլիրմ օլամազ ըտը, չինքի Ռումէլիտէն սարֆը նագար իթտիյիմիզ հալտէ տախտ, Ռուսիանընը Անատօլուտան պիր մըգտար մէմուրիք զապթը, Աւսթրիանընը Պօսնայը իսթիլասը, վէ Ինկիլիզին Գէպրըսը էլտէ իթմէսի, պիրի պիրինէ թէնասիպիւ օլան վագաալարտան տըր քի, պիրինին օ պիրինէ ըէք տէ պիր տէյէճէյի, եախօտ պիրինին օ պիրինի թայիպ իսթէճէյի մէմուլ օլունամազ ըտը։

Պու կիւն Ալաման էլչիսի գօնթ Հայֆելտ, վէ եարէն եա օ պիր կիւն Ֆրանսըզ էլչիսի Ֆուրնիյէ տախի կէլէճէք տէնիյօր. Իթալեանընքի նէ վագթ կէլէճէք մալիմ տէյիլ, լաքին պու իքի էլչինին վիւրուտի տախի իշլէրէ, եանի մէվճուտ մէսէլէլէրին հալլինէ պիր աղ գօլայլըգ հասըլ իտէր զանն իտէրիզ. չինքի պիզիմ քէնտի միւթալաամըզճա, Պիզէ էլզէմ օլան, մէսայիլի մէզքուրէնին պիր ան էվվէլ հալլի տիր. տահա խայրը օլուր մէմուլի իլէ պունլարընը հալլ իւ թէսվիյէսինի կէճիքտիրիր իսէք, խայր նալընը մէմուլատէ գալըպ, չէրը գաբուլ մուզու չալար զանն իտէրիզ, լաքին նասըլ քի տէտիք պու պիզիմ քէնտի զանընմըզ տըր։

Ավսթրիա, պիլա մուամանաթ վէ պիր տամլա գան տէօքմէյէրէք Պօսնանընն իսթիլասընա մուվաֆֆագ օլայըտը, սօղրատան Լէյլէ եէնի Պազար վէ Միթրովիչա մէսէլէլէրինի օրթայա չէգարապիլիր մի իտի, մէմուլ իթմէյիզ. Պօսնա իսթիլասը խիթամ պուլտուգտան սօղրա, Ավսթրիալըլար պու եէնի Պազար վէ Միթրովիչայը տա գուվվէի ասքէրիյէ իլէ իսթիլա իթտիքտէն սօղրա, տահա իլէրիսի իչիւն տէ պաշդա պիր մէսէլէ չէգարամազ մը, օնուտա մէմուլ իթմէյիզ, չինդի Ավսթրիա տիւզիյէ ասքէր թէրթիպ իտէյօր. Պօսնա իչիւն թէրթիպ իթտիյի ասքէր իպթիտատա եիւզ եա եիւզ օն պին իտի, չիմտի եիւզ ալթմըշ պէշ պինէ պալիվ օլտու, եարբն իքի եիւզ պին Ավսթրիա ասքէրի օյունճաղա կէլիր չէյ տէյիլ տիր։

Պիր պէօյիւք հիւճիմ տէ Բօսթոք էհլը գէյամբ իւզէրինէ Ռուսիա թարաֆընտան վագգ օլաճագ տէնիպ, պունա ճէնէրալ Սգոպէլէֆին պիզգաթ գօմանտա իտէճէյի տէ սէօյլէնիյօր. էօթէտէ Եունանիլէր տախի պէրլէյիպ պէքլէյիպ տէ, հուտուտլարընը թէվսի իտէմտիքլէրի կիպի, հէրչի պատատատ օնլարընն տա եէնիտէն Թրհալատան պաշ կէօսթէրէճէքլէրի շիւպհէսիզ կիպի տիր, պունուն նէթիճէսի եէնիտէն գան, եէնիտէն խարապաթ, վէ եէնիտէն սարֆիյաթ տէմէք տիր քի, պունլարտան Պիզէ խայր պէքլէմէք, չէօլտէ եազմուր իւմիտ իթմէյէ պէնզեր։

Մէմուլ իտէրիզ քի, էլչիլէր կէլիպ թէմամ օլտուգտա, պունլարընն ճիւմլէսի տիրլօմասիա իլէ պիր հալ վէ թէսվիյէ սիւրէթի պուլուպ, եէնիտէն գանլար տէօքիւմէճ տէ իհթիյաճ գալմազ, վէ պունու տէյիլ եալընըզ մէմուլ, իլա ճան ու կէօնիւլտէն տախի արզու իթմէյիյիզ։ Պիզ, Պիզտէն թէքբար սէլէր կիպի գանլար տէօքիւլիպ տէ, մէսուլիյէթի շունուն եա պունուն իւզէրինէ գալաճագ խայալաթը իլէ թէսէլի պուլանլարտան տէյիլիզ. Էւրոբա զաղէթալէրինին լիսանընը հագդըմընտա բէք պօզուգ կէօրիւյօրուզ, վէ օնլար չիմտիտէն Պիզի մէսուլ իթմէյէ պաշլամըշ տըր, մէմուլ իթմէյիզ քի Պիզիմ ուֆագ թէֆէք զաղէթալէր, հէր նէ տէրէճէ հագգը տա օլսալար Էւրոբա զաղէթալարընն հագգսըզ չամաթալարընը պաստրապիլսին էր։

Իմտի թէքրար տէրիզ, չիմտի Պիզէ էլզէմ օլան մատտէ, եախօտ տահա տօղրուսու, Պիզիմ իչիւն մէսէլէյը հայաթիյէ, մէյտանտա օլան մէվատտը միւնազիւնֆիհայը պիլա թէրէտտիւտ հալլ իտուպ պէթիրմէք տիր. վէ հանկը եվրոպը ումուր պունա մուվաֆֆագ օլուր իսէ, չիմտի գրյմէթի պիրինմէսէ տէ, իլէրուտէ չիւրհէսիզ վէթանընն վէ միլլէթին չիւրրանիյէթինէ նայիլ օլուր տէ իր պիրիրիզ։ Էյէր կէչմիշտէ թէհրիպէ իլէ մէյտանա չէգան բէչիման օլաճագ հալլերիմիզ վար իսէ, վագթը հաղրըմըզտա կէչմիշէ գայտ օլտուգճա, անտէ տէ բէչիման օլաճագ վէսիլէլէր պրագմամագ էն պէօյիւք քեարը ագըլ տըր զանն իտէրիզ։

ՏԱԽԻԼԻՅԷ

Տիւնքի կիւն Ատանատան Պապը Ալիյէ կէլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Գօզան գօմանտանը սէրասքէրի սապգ տէվլէթլու Իզզէթ բաշա հազրէթլէրի, մալյէթի մէվճուտէսիյլէ մահէրի մէզքուրէ միւվասէլէթ էյլէմիշ տիր։

— Տէրսաատէթէ միւվասէլէթինի խապէր վէրմիշ օլտուղումուզ, սապգ Պօսնա վալիսի Մաղհար բաշա հազրէթլէրի, տիւնքի կիւն Պապը Ալիյէ կէլէրէք Սատրազամ վէ վիւքէյա հազրաթը իլէ միւլաղաթ իթմիշ վէ մապէյնի հիմայունա ազիմէթ էյլէմիշ տիր։

— Տէրսաատէթ Ֆրանսա սէֆիրի Մ. Ֆուրնիէ Մարսիլիա վարօրուլլա պու կիւն վէ եախօտ եարբն սապահ, չէհրիմիզէ մուվասէլէթ իտէճէք տիր։

— Մ Զարիֆի էվվէլքի կիւն հուզուրու Շահանէտէ չէգըպ, մուվազդաթէն էւրոբա սէյահաթ իթմէք իչիւն միսսատէյի սէնիյէ թալեպ էյլէմէսի իւզէրինէ, իլթիֆաթը բատիշահիյէ մազհար օլուպ, սէյահաթա տախի միսսատէի սէնիյէ պույուրուլմուշ տուր։ Մ. Զարիֆի կէլէճէք հաֆթա Տէրսաատէթտէն ազիմէթ իտէճէք տիր։

— Տէրսիմը քէօրրիս վարօրլարընտան շիքեյէթի հավի 5-6000 իմզալը թանզիմ օլունան շիքեայէթնամէ տիւնքի կիւն ահալի թարաֆընտան ինթիխապ օլունան վէքիլլէր վասիթասըյա մադամը Սատրազամիէ թագտիմ օլունմուշ տուր։

Ագշամ սապահ պու վարօրլարը. Լա կիտիպ կէլմէսէ մէճբուր պուլունան ահալի մէզքուրը վարօրլարն ուֆագլըղյա պէրապէր չիւրիւքիւլիւնտէն, վէ զաթէն վարօրլարն ատէտի, միւշթէրիսի նիսպէթինտէ օլմամասը յա վարօրլարըն վիւսաթընտան զիատէ միւշթէրիի ալարգալարընտան պահսա, իտարէ պուհալատէ տէվամ իտէր իսէ, ըէք պէօյիւք դաղա վուգու պուլաճաղընը վէ ահալի ռիհաատ իլէ ֆիտիպ կէլսէ, անքն տախի վարօրլարա չիյնէմէք թէհլիքէսինէն սալիմ օլմայաճաղընը պէհան իտէրէք, իտարէնին խնթիզամ թահթընա գօնուլմասը իսթիտասընտա պուլունմուշլար տըր։

— Շէհրիմիզին պաղը պէօյիւք պանքէրլերի տիւն Պապը Ադիեէ կէլէրէք, ոտարազամ հազրէթլերի իլէ կէօրիշմիշ, վէ ագտը միւթէսավվիր օլան իսթիգրաղատայիր պաղը միւղաքէրաթա կիրիշմիշլէր տիր։ (Թէրճ. Շարք.)

— Ճէլալ պէյ խանընլու Լաքի Շէհիր էմանէթի տայրէսինտէ վէ մահալը սայիրէտէ պուլունան մուհաճիրին միհանընտա գէլէրինէ պէնզէր պիր նէվ խասթէլիք զուհուր իյլէտիյի, ճանիպի Պապը Ալիտէն պիլ իսթիխպար, էհէմ միյէթի քէյֆիյէթէ պէնաէն պու պապատ թահգիգաթը մուգթազիյ իճրա իթտիրիլմիշ, վէ տայրէի սրհհիյէյ էմրու իշար պույուրուլմուշտուր։

Պունուն իւզէրինէ տայրէի միւշարիէյհատան տօքթէր Վիթալիս էֆէնտի մուհաճիրինին մուամիսէ էնէէսինէ մէմուր իտիլմիշ վէ միւմարիէյհ տախի իյֆայի մէմուրիէթէ մէշհուատաթ վէ թահգիգաթը վագբասընը միւթէզամին պիր գրթա բարօրթօ թանզիմ իլէ, մագամը սատարէթուզայա թագտիմ իյլէմիշ տիր։

Մէվսուզէն իսապէր ալընտըզընա կէօրէ, էֆէնտիյի մուամիլէյհ բարօրթուտա էհալիյի մէմլէքէթ միսիլու, մուհաճիրլէրտէ տախի հաստ էլ մէվսիմ պաղը խասթալըգլար, վէ էղճիւմէք իսհալ վէ գէլէրինէ պէնզէր գանը պասուր իլէթլերի օլտուղունու իթիրաֆ իտիեօր իսէտէ, պունլարընն ալէլ ումմամ միւհիք ու իլէլի սարիեէտէն օյմատըղընը. վէ պաղը մուալէճէ վէ թէտապիրը սրհհիյէ իլէ պիզուուհուլէ տէֆիտիլէսիլիճէյինի պէհան, վէ սրհհէթը ումումիյէճէ պասիսը խէվֆ վէ թէլաշ պիր հալ պուլունմաըղընը թէհմին իլէ պէրապէր, մուհաճիրին իչուն վէրիլանէմէք վէ սուրա իլէ իսքեան օլտուգլարը մահալէրին նէզաֆէթ վէ թէհարէթինէ տրգգաթ օլունմասընը թավսիյէ իթմիշ տիր։

(Վ-էԷ)

— Մակէթոնիա էեալէթինտէ օրթօտօքս բուհպանընընն նուֆուզունու քէսր իթմէյէ վէ Պուլգար բուհպանընա զալէպկի նուֆուզ գազանտըրմազա չալըշմագ իչիւն, եագընարատա Մակէթոնիալը Պուլգարլարտան պիր գօմիթէ թէշքիլ իթմիշ տիր։

— Ֆար տիւ Պօսֆորտա օգունտուզունա կէօրէ, գօնթ Անտրասի Պօսնա վէ Հէրսէքին զապթ օլունմասընը թավսիյէ իթմիշ տիր։

Նան մահալէրի իչիւն Պապը Ալի իլէ պիր մուգավէլէեէ զրրըշտ իսթէմէյիպ, անճագ եէնի Բազար վէ Միթրովիչա ճիհէթլերի, եանի, հէնուզ զապթ օլունմամըշ էերլեր իչիւն մուգավէլէեէ կիրիշմէք իսթէեօր իմիշ։ Պապը Ալի իսէ, կէրէք զապթ օլունան վէ կէրէք հէնուզ զապթ օլունաճագ եէրլեր իչիւն միւսավի պիր սուրէթտէ մուվավէլէ ագտընը թալեպ իտէեօր իմիշ։

— Պապը տէվայիրի մալիյէ վէ տիրլօմաթիգիյէտէ պիր մըգտար էհէմմիյէթ քեսպ իթմիշ օլան պիր չայիայա կէօրէ, գօնկրէ գարարընճա տէվլէթի Օսմանիյէնին մալիյէսինի գավի պիր էսաս իւզէրինէ միւճէտտէտէն թանզիմէ մէմուր օլան մալիյէ գօմիսիօնունա. Ֆրանսըզ հիւքիւմէթի հիչ պիր սուրէթլէ իսթիրաղ իթմէյէճէք իմիշ։ (Մեսնէրը)

— Հիւքիւմէթի սէնիյէ միւսիւ Գուբրրը, Սելանիք-Միթրովիչա թիմու եօլու դօմիրելիյի մէմուրիյէթինտէ իպգա իլէմիշ օլտուղունու Լա Թիւրքի եազըյօր։

— Կէլիպօլու սանճաղընտան խարիճէ պուզաայ վէ արբա վէ սաման վէ պաղլա վէ նօխուտ վէ սօղան վէ սբզրը տէրիսի իսրաճը մէճմուրիյէթի, իքի մահ միւատէթ իչիւն տահա թէմտիտ օլունմուշ տուր։

— Ինկիլթէրրանընն բօլիս ուսուլունու թահսիլ իտուպ մուախարէն մէմալիքի Օսմանիյէտէ իճրա իթմէք իչիւն Դազի Օսման բաշա հազրէթլերինին եէկէնի եուսուֆ Արիֆ պէյին Տուպին բօլիս իտարէսինտէ իսթիխտամ օլունտուղունու, Լոնտրա զաղէթալարը եազըյօրլար։

ԹԷԼԷԳՐԱՖ

Աժանս Հավաս

Լոնտրա Դ. — Միսանթ բաշա տիւնքի կիւն Միւսիւրիս բաշանընն խանէսինտէ թամամ իթտի, վէ պու կիւն Բարիսէ կիտիյօր։ Թէէմին օլունտուղունա կէօրէ, Միսանթ բաշա զաթը հագրէթի Բատիշահիյէ պիր արիզէ կէօնտէրիպ ավտէթի իչիւն միւսաատ թալեպ իլէմիշ տիր։

ՏՕԳԹԷՕՐ Տ. ԱՃԷՄԵԱՆ

Մուամիլէյհ Վիէննատա պիր գաչ սէնէլէր արուճա քիհալըգ թահսիլ իթտիքտէն սոնրա պու տէֆա Տէրսաատէթէ ավտէթ իտիպ, հաֆթատա իչ կիւն եանի բազար էրթէսի, չարշամպա վէ ճումա իրթէսի կիւնլերի սաաթ էէտի պուչուգտան օն պուչուղա գատար Զահնէ գարուտա Ֆրամվայ ճատտէսինտէ 18 նուամէրօլու Մէրամէթճեան էֆէնտինին էճզախանէսինտէ կէօզ խասթալըգլարընա պագաճաղընը ահալիյէ իլան իտէր։

—

Զաղմադճըլար իլէ Սէրասքէր գաբուսու ճիվարընտա տիւնքի կիւն Բօգոս Յակոբ նամընա, պիր ճէրրահ տիրլօմասը զայպ օլմուշ օլմազլէ, զաթէն պուլան իչիւն պիր ֆայէսի օլամայաճաղընտան, հէր քիմ պուլուր իսէ, զաղէթամըզընն իտարէխանէսի է կէթիրիպ միւքեաֆաթընը ալմասը իչան օլունուր։

ԳԸՊՐԸՍ ԱՀԱԶԻՐԷՍԻ

Սայքը Ինկիլիզկաղէթալէրի միսիլիս, Տեյլ Նէ-ղ կաղէթասընտա տախի, Գըպրըստաքի մուխպիրի թարաֆընտան եաղըլը ղայէթ ուզուն պիր մէքթիւպ կէօրիւմիւշ օլուպ, պունուն պաղը ֆըգրալարը պէր վէճէք աթի թէրճիւմէ օլունուր։

«Գըպրըստա նէ մըդտար ահալի օլտուղունա տայիր պանա վէրիլէն մալիւմաթ, միլթէնէվի տիր. Գըպրըստա 130,000 165,000 180,000, 200 000 վէ Ինհայէթ 210 000 նուֆուս սէքէնէ վար տէյէնլէր վար։ Պանա գալսա սոն իքի ըրագամ տըր, հագիգէթէ մագրուն օլան, վէ էնիտէն պիր թահրիրի նուֆուս օլտուգտա, զանն իտէրիմ քի նուֆուսուն տահա զիատէ պաղ ղ. Ռֆպէյեիւն իտէճէք տիր։

«Գըպրըս ահալիսինի թագիլ իտէն սէպէպ, վէրկիլէրին ղայէթ աղըր օլմասը տըր, Գըպրըսըն հէր թէրաֆընտա կէօրտիւյիւմիւզ խարապաթ, սէֆալէթ վէ ֆուգարալըգ, կէրէք պունա վէ կէրէք սայքը պիր թագըմ մուամէլաթը ղուլմիյէ վէ իրթիքեապիյէյ համ օլունապիլիր։

«Օսմանլըլարըն Գըպրըս ահալիսինտէն սէնէ պէ սէնէ ալտըղլարը վէրկինին տէօրթ եիւզ պին լիրայա պալիղ օլտուղու ինտէլ հիսապ թէպէյեիւն իտէյօր։ մէպլաղը մէզկուրտան անճագ օթուզ պին լիրասը մէմուրին մաաշը, իտարէ մէսարիֆի, թամիրաթ վէ սայըրէյէ սարֆ օլունուպ, գուսուրու Օթամպօլա կէօնտէրիլիր իմիշ։ Նէ գատար միւմքին իսէ, ասհապը մաթլուպա բարա վէրիլմէզ իմիշ. չէյլէ քի, պիւթիւն վարիտաթ մէմուրին էլինտէն կէլիպ, օնլար պիթ թապի քէնտի մաալարընը ալըպ, գուսուրունտան գայտ իւ հաճէթ իթմէղլէր իմիշ։ Ասքէրի թագըմը իւչ սէնէտէն պէրու պիր բարա ալմամըշլար, Լարնագատա պիր Օսմանլը զապիթի պիղէ տէտի քի, իւչ սէնէտէ պիր տէֆա էլիմէ պիր գաչ գայիմէ վէրիլտի, օնու տա կիւմիւշ ագճէյէ թէպտիլ իթթիֆիմտէ, էլիմէ անճագ պէշ ալթը չիլին կէշտի։ (1)

«Հէլէ վէրկիլէրինէվ վէ ճինսի, զայէթ միւթէատտիտ տիր. պուղտայտան իրէյէ գատար հէր չէյտէն էօշր ալընը. արաղի վէրկիսի, վէ եալընը խրիսթիյանարոտան ալընան պէտէլթը ասքէրիյէ վէրկիսի տէ եէնէ պաշղա։ Ռուսումաթ, քի թուզ իւզէրինէ վէրկի տիր, քէզալիք ֆէբրաղը էմլաք վէ եճար գօնթլ աշօլարը, վէ զրպխանէ վէ աղնամ վէրկիլէրի, վարագայի սահրէհ վէ կիւմրիւք քի իխրաճաթա եիւզտէ սէքիզ վէ իտխալաթա եիւզտէ պիր օլուր, վէ սայքը թարիֆի նա գագիլ պիր թագըմ ուֆաղ թէֆէք վէրկիլէրտէն իպարէթ տիր . . .»

Պու մագուլէ վէրկիլէրին նասլը թահսիլ օլտուղու տա տըզգաթա չայեան տըր։

«Օսմանլը մէմուրլարը տայմա բահաթլարընա մայիլ օլտուղլարընտան վէրկի թահսիլինտէ չօգլուղ խիւրտէի իշլէրէ եօրուլմաղ իսթէմէղլէր։ Ասլարը իսթիզամա վէրմէք ատէթ օլմուշ կիպի տիր, լաքին միլթէղիմիէրին պէօյիւք քեարլար իթթիֆի վէ խաղինէէնին տէ խասարտիտէ օլտուղու մէյտանտա օլտուղունտան, պաշգա եօղլար տա արամատըլար տէյիլ, էմանէթէն իտարէյէ տէ չալըշըլար. լաքին պունտան տա խայրը պիր նէթիճէ հասիլ օլունամատը, օնուն իչիւն վէրկի թահսիլինէ հալա պիր տիւղկիւն վէ տօղրու թարիղ պուլունամայըպ, հէր սէնէ պաշգա պաշգա թէտպիրլէր իլէ թէճրիւպէ թահսիլտա գալըպ, հալա պիր եօլա գարար վէրիլէմէմիշ տիր։

«Պունտան մաատտա Գըպրըս մահսուլու հէր սէնէ պիր օլմայըպ պաղը սէնէ զըթլըգ վէ պաղը սէնէ պօլուգ օլտուղունտան պու տա հիսապը չաշրմաղատա տըր։ Պունա տայիր չու մալիւմաթը վէրէպիլիրիզ։

«1872 տէ աշար 7,220 023 ղրշ. թութտու. պունուն 6 380,457 գուրուշու իրթիզամաթտան, վէ 839,565 ղուրուշու էմանաթտան հասիլ օլտու։

Իրթէսի սէնէ հիւքիմէթ եօյլէ զանն իթթի քի, հասիլաթը իրթիզամա վէրմէմէք խաղինէյէ տահա խայրը օլաճագ, օնուն իչիւն էմանէթէն իտարէ իթմէք խաթէտի։

«Իմտի էմանէթ մէմուրլարը թային իտիլիպ, հիսապա օթուրուլտուգտա, էմանէթտէն եալընը 3,480 715 ղրշ. հասիլ օլտու. վէ հիւքիմէթ պունտան մէմնուն օլամատը։

«1874 տէ թէքրար աշար իրթիզամա վէրիլտի, օ սէնէ միլթէզիմլէր 8,004,560 ղրշ. վէրտիլէր, վէ էմանէթտէն տախի 1,199,734 ղրշ. հասիլ օլտու. 1874 սէնէսի իչիւն ճէման 9,204,295 ղրշ.։

1875 սէնէսի պիր գըթլըգ սէնէսի օլտու. պիւթիւն աշար անճագ 1,257,065 ղրշ. թութապիլտի, օնուն տա 1,041,940 դուրուշու իրթիզամաթտան, վէ 215,125 ղրշ. էմանաթտան։

«Իրթէսի սէնէ տահա պէտթէր պիր գըթլըգ օլտու. վէ աշարտան անճագ 1,163 380 ղրշ. հասիլ օլապիլտի։ Վէ պունուն տա նըսֆը միւթէզիմանտէն վէ նըսֆը տա էմանաթտան։

«1877տէ մահսուլ աղ պիր շէյ իւսթէ գօյտու, օ սէնէ հիւքիմէթ տիւշինտիւ քի, աշարը այնէն ալսըն վէ մահսուլու քէնտիսի սաթսըն. պու քի պիր եէնի եօլ իտի։

«Իմտի հիւքիմէթ աշարը այնէն քէնտի թօքլայըպ, քէնտի սարֆիյաթընա լազըմ կէլէնտէն ֆազլասընը կէմիլերէ եիւքլէթիպ Շիրայա վէ սայքը Օսմանլը ատալարընա սաթըյա կէօնտէրտի։ Մէմուլ իտէրէք քի պուղտայըն քիլէսի 80 վէ արբանըն քիլէսի 40 ղրշ. իտէճէք։ (Գըպրըս քիլէսի)

«Պու եօլ իլէ տէ օ սէնէնին աշարը անճագ 1,235,595 ղրշ թութապիլտի, պու եօլտա բէք մագպուլ պիր շէյ ատա օլունմատը. իչպու 1878 սէնէսի աշարը 83,764 Օսմանլը լիրասը թութտու։»

Տէյլի Նիւզիւն մուխպիրի, պունլարը եանի աշար հասըլաթընը պիրէր պիրէր հէր պիր գազետա թագսիմ իտիպ, գազլար մահսուլունուն պիրի պիրինէ օլան Դիսպէթինի հիսապ իտէր. պունլարըն էն զէնկինի Ֆամակուսմա գազասը օլուպ, պու գազա 27,363 լիրալըգ աշար վէրմիշ տիր։

Ատանըն մէարիֆի ֆհագգրնտա զիատէ մալիւմաթ վէրէճէք պիր սէրմայէմ եօգ տուր էլտէ տէր մէրգում մուխպիր։

Օսմանլը իտարէսինտէ պիր դաչ եսլամ մէքթէպի վար, ֆագաթ պունլարըն մէսարիֆի խազինէտէն չըգմայուպ, վագըֆլարը վար օնլարտան թէսվիյէ օլունուր։

Ռումլարըն պիր չօգ մէքթէպի վար իսէտ, պունլարըն պիր չօղու տա մանասթըրլարա վէ քիլիսալէրէ մէրպուտ օլտուղունտան, մասրաֆլարընը պունլար կէօրիւր։

Պու մէքթէպլէր ատի օգումագ եաղմագ մէքթէպլէրի տիր վէ բիւշտիյէեէ միւթաալիգ պիր մէքթէպլէրի եօգ տուր, վագտա Ռումլարտա պաղը մալիւմաթը ատամլար տա եօգ տէյիլ տիր, վէ պունլար հէր նէ էօրէնտիք լաէ, Գըպրըստա էօրէնտիք տէրլէր. լաքին Գըպրըստա զիյատէ պիր չէյ էօրէնիլէմէճէյի տէ մալիւմ տիր։

Նէհայէթ Գըպրըս ահալիսինին մէարիֆտէն պի պէհրէ օլտուգլարը չունտան տա թէպէյիւն իտէր։ Գըպրըս ֆէտարօպօլիտինէ էօլէնլէրին, տօղանլարըն վէ էվլէնլէրին տէֆթէրի նէրէտտէ տիր տէյի սիւալ օլունտուգտա, չու էօղրիւ պէեան իթթի։

«Բաբասլարըմըզ օ գատար ճահիլ տիրլէր քի տէտի, օգումագ եաղմագ պիլմէզլէր քի, պէօյէ տէֆթէրլէր թութապիլսինլէր»։ Վագտա պու բաբասլարըն կէչինէճէյի օ գատար ազ տըր քի, չօղու էնամֆ կիպի, բարա գաղանմագ արդասընտա տըրլար։

Իշլէրինտէ պէյանըլըգ, մանավլըգ վէ հայվան սիրիւճիւլիք վէ դաթըրճըլըգ իտէնլէր վար։

Պու ճիւմլէ իլէ Մէտրօպօլիտին վարիտաթը բէք զիատէ օլտուղունտան ղայէթ զէնկին տիր տէնիր, պու վարիտաթըն պիր նըսֆը քիլիսէ վէ մանասթը էմլաքինտէն հասըլ օլուրմուշ, վէ պիր նըսֆը տա, տէվրէ վէ գաղղարա զիարէթէ չըդարգտա, ահալիտէն ատէթ հիւքմիւնտէ օլարագ ալտըղը ըուհանի վէրկիլէրտէն։

Լաքին չիմտիքի Մէտրօպօլիտ, պու վարիտաթընտան ալթմըշ խանէ ֆուգարա պէսլէյօր ատէյի մէտհ օլունուր։

Պու Մէտրօպօլիտին սայը Ռումմէտրապօլիտլէրինտէն զիատէ պիր իմթիազը վար, վէ «Էքսարխոս» (Ընքնագլուխ թէսմիյէ օլունուր, եանի մէզհէպճէ մատտելէրտէ հէր նէ գատար Ասիթանէտքի Ռումբաթրիյինէ թապի իսէ տէ. Դըպրըս քիլիսէսի իտարէսինտէ միւսթագիլ օլուպ, Ռումբաթրիյի մայթինտէ սայըմազ ըմբէ, պինանէն ալ էյ ամ ալ էլպիսէ կիյէր վէ գրբմըզը եանի լալ միւրէքքէպ իլէ վազը իմզա իտէր։ Գըպրըս մէտրիպօլիտլէրինէ պու իմթիազ 473 սէնէսի Զէնոն իմբէրաթօրտան վէրիլմիշ օլուպ, օնտան պէրու պաղի գալմըշ տըր։

Մէսարիա սահրալարընտա, եանի Ցամասկուսթա իլէ Նիգոսիա արասընտա Ասյի Պարնապաս նամը իլէ պիր մէշհուր Ռում մանասթըրը վար, պու մանասթըրա եագըն պիր մաղարատա պու Ասյի Պարնապաս տէնիլէն ազիզին ճէսէտի պուլունմուշ վէ եանընտա տա պիր Մատթէոս ինճիլի, քի պու, Մատթէոսուն էլ եաղըսը իմիշ։

Գըպրըս ֆիլիսաֆնա վէրիլէն իմթիազ տախի պու սայէտէ տիր տէնիր։ Լաքին մանասթիրըն պուլունտուղու հալէ նազարէն կէօրիւնիւր քի Գըպրըս քիլիսէսի, պէօյլէ պիր ինճիլ մալիք օլմասը, յալա մատտէթէն պէօյիւք պիր շէյ իսթիֆատէ իտէմէմիշ տիր, չինքի պէօյլէ պիր ինճիլ բէք պէօյիւք պիր խազինէ ատտ օլունապիլիր։ . . .

Մէքթիւպիւն ալթ թէրաֆը, Գըպրըստա օլան էսկի իտարէնին ֆէնալըգլարը, վէ եէնի իտարէտէն հասըլ օլաճագ էյիքլէր իւղէրինէ տիր, լաքին պիղ պէօյլէ չէյլէրէ բէք չապրգ, Լլլա կէօրմէյինճէ տէ ինանանլարտան տէյիլիզ։

—

Ինկիլիզ կաղէթալէրինտէն.

Վիէննա 23 աղօսթոս.

Մաճար վէ Սըրպ կաղէթալէրի եաղմըշլար իտի քի, Պօսնա գավղալարընտա Ասօշրիալըլար բէք չօգ ասքէր դայպ իթտիրէր, վէ պիր Մաճար ալայը իթթաթսըզլըգ իթտիյինտէն, օնտա պիրի թիւֆէնկէ թութուլտու։

Պունլար եալան տըր. Ասրաշրիալարըն թէքմիլ թէյէֆի 1300 նէֆէր տիր վէ խասթալըգտան էօյնէլէր տէ, պունլարըն իչինտէ տիր։

Պունլար պու թէրաֆլարտա օլան թէրաֆկիրան իճատլարը տըր։ Պօսնա էհլը գըյամընտա կէօրիւլէն գըյալըզլար Մաճարլարը տա քէնտիլէրինտէն կէրէյի կիպի սուրութտու։

—Վիէննա, քէզալիք.

Ալթըսը գույրուգտան տօլար օլարագ 36 բարէ թօր վէ պինի քէզալիք գույրուգտան տօլար օլարագ օն պին շէշխանէլի թիւֆէնք Ասօշրիալըլարը էլինէ տիւշտիւ։

Պօսնա խազինէսինտէ խայը միլիոնլուգ զայիմէ պուլունուպ ալթուն լիրա օլարագ եալընը իւչ պուչուգ լիրա պուլունտու։

Գալէտէ օլան եանկըն, ասքէր վէ ահալի եարտըմը իլէ կիւճպէյա կիւճ սէօյիւնտիրիւլէպիլտի։ Պինտէն զիատէ էհլը գըյամ շէհրին խանէլէրինտէն տրշարը չըգարըլար, վէ գարչը կէլէնէր թիւֆէնկէ թութուլտու։

— Պէլկրատ, 23 աղօսթոս։

Սէնիչէտէն ալընան խապէրլէրէ նազարէն, Ավթրիալըլար Պօսնա ուէրայա տուխուլ իթթիքատէն սոնրա, պէնէր իլէ Օսմանլը ասքէրի, էքսէրի զապիթսիզ օլարագ պու պէլտէտէն կէչիպ, Նովի Պազարա տօղրու կիթմէքտէ տիրլէր։ Պանեալուգատա պիր թագըմ գըյագլըգլար իճրա օլունտուգտան, եանի Ավթրիա եարալըլարը իտամ օլունտուգտան, վէ Ավթրիալըլար չէհրի թօքա թութուպ եագաբգտան սոնրա, Օսմանը զապըթանը հէպ ասքէրի թէրք իտիպ, Ավթրիայա թէսլիմ օլտուլար. պունլարտան եիւզ ալթմըշ գատարը կէչինտէ պուրատան կէչիպ, Դօմօրն թէրաֆընտա իգամէթ կէօնտէրիլիր։

— Բօմա, 23 աղօսթոս։

Իթալիա մանթպուտթը չարգ վագտալարը իւղէրինէ աղիմ էյէմ վէ էսէֆ բզհար իթմէքտէ տիր։

Օ-էրվէնբէք Բօմաս տէր. «Գօնկրէս աթէշին իւղէրինէ եաղ սէրբէրէք հէր չէյի գարմագարըշ իթտի, վէ սավուշտու կիթտի Գօնկրէսէն էվվէլ պիր թագըմ մէշհուր մուհարբիրլէր, Օսմանլընըն ուսուլու իտարէսի քէօքտէն թէպտիլ օլմատըգճա, սուլհուն գապիլ օլամայաճաղընը տէրմէյան իթմիշլէր իտի։ Գարիթալ զաղէթասը պունլարա հագգ վէրիպ, պունու մուէյյիտ պիր ուզուն վէ մէշհուր պէնտ տախի եաղմըշ տըր։

Ցիբլօմաթլար, տէր պու զաղէթա, միլէթլերի ունուտթուպ, եալընըզ հիւքմտարանը տիւշիւնտիւքլէրինտէն քէնտի մէվթ իլամլարընը քէնտիլէրի իմզալատըլար։ (Պու տա պիր իթթիֆան տիւշիւնիւշիւ տիր։)

— Պէրլին, 23 աղօսթոս։

Նոյն Կէյզէր Կուլէն տէր քի, Եունան մէսէլէսինէ միւթաալիգ օլան Օսմանլը նօթասը տին Պէրլինէ վասլ օլտու։ Կէօրինիր քի, պու նօթա չու սուրէթտէ եաղընճայատագ Օթամպօլտա բէք չօգ թէպտիլիքլէր կէօրմիշ օլմալը տըր։

Շիմտի լազըմ տըր քի, Պէրլին ահանամէսի ահքեամընէն իճրասը իչիւն, տէվլէթլէր պիր եէրէ կէլիպ, պիլ իթթիֆագ պիր թէտպիրի միւէսսիրէ թէչէպպուս իթմէլի տիրլէր։

— Աթինա, 22 աղօսթոս։

Միւսիւ Տէլիեանի, Էվրօբատան Աթինայա ավտէթ իթտի. Էվրօբա տէվլէթլերի Եունան մաթլուպաթընա ումումէն եարտըմ իտէճէքլէր տէյի թէճէմին իտէյօր։

ՏԻՎԱՆԸ ՀԱՐՊ

ՍԻՒԼԷՅՄԱՆ ԲԱՇԱՆԸՆ ՄՈՒՀԱԲԻՄԻՆ

ՐԷԻՍ ՍԱՄԻՀ ԲԱՇԱ

ՏԷՕՐՏԵՆՃԵԻ ԻՃՔԻՄԱ

(29 Հոկտեմբեր, բնդլնդկհ.)

(341 նոմերոսին տեւեալ)

Սուլթան բէյ. — Էֆենտիմիզ, խային վէ Գարարշ կէչիալերինին տիւշմէնին էլինտէ պուլունանճաղը միւթալաա պույրուլմամըշ մը տէնիյօր. խային վէ Գարարշ տիւշմէն էլինէ կէչտիյի օ վագթըն ժուրնալլարը իլէ միւսպէթ տիր։

Բէյ բէյ. — Իֆատէի ալինիդին խիւլասասը, օրատա տիւշմէն վար բարը, օնու թաստիգ պուլյուրույօրսունուզ։

Սուլթան բէյ. — Պէնտէնիզ օրալարը տիւշմէնին խաթիրա իթտիյինի գիլիրիմ, ֆագաթ օրալարտա տիւշմէն օլուպ օլմատըգընը պիլմէմ, օրասընը Բէուֆ բաշա պիլիր, տիւշմէն օլուպ օլմատըգընը, խային վէ Գարարշ կէչիալերի թահթը մուհաֆազալարընտա օլտուղու իչիւն քէնտիլէրի պիլիր, պէնտէնիզ պիլմէմ, պու ռիւալ Բէուֆ բաշա հազրէթլերինէ վարիտ տիր, Բէուֆ բաշա հազրէթլերի հէր նէ պիլտիրտիլէր իսէ պէնտէնիզ օնու պիլիրիմ, չինքի խային վէ Գարարշ կէչիտլերի խարթթայա պաղըլըղը հալտէ մալիւմիւ տէվլէթլերի օլար։ Եէնի Զաղարայա այիտ տիր. Տէտէ աղանընա էտիրնէյէ միւթէալիգ պիր եէր տէյիլ տիր քի, պէնտէնիզ Բէուֆ բաշա հազրէթլերինտէն տահա էվվէլ կէօրէյիմ, պիլէյիմ։

Բէյ բէյ. — Օրատա պուլունտուղունուզ զէմանտա։

Սուլթան բէյ. — Նէ՞րէտէ պուլունտուղումուզ զէմանտա։

Ռէ՛ֆ բ՛ալ. — Գարա Բունարտա պուլունտուղունուզ զէմանտա վէ եախօտ Ռէուֆ բաշա իլէ միւզաքէրէ իթտիյինիզ զէմանլարտա, պու տէտիյինիզ Դարտրչ վէ Խային պօղազլարընտա տիւշմէնին պուլունտուղունու վէ եախօտ մատամ քի մուգատտէմա զաթթ օլունմուշ օլտուղու հալտե էնէ պուլունաճաղընը թահգիգ պույուրմատընըզ մը՝ ասըլ մագսէտ պու։

Սուլթան բ՛ալ. — Զէման թային պույուրունուզ. թային պույուրաճաղընըզ զէմանէ կէօրէ արզ իտէճէյիմ։

Ռէֆ բ՛ալ. — Գարա Բունարտա իքէն։

Սուլթան բ՛ալ. — Պէնտէնիզ Դարա Բունարտա օն իկի թէմուզ թարիխէյէ կէլտիմ. Ռէուֆ բաշա իլէ թէլէկրաֆ իլէ մուխապէրէ իթտիք. օն պէշ թէմուզտա տա միւլազաթ 'թտիք. օ միւլազաթըմըզտա խային վէ Գարտրչ կէչիտլէրինտէ տիւշմէն պուլունտուղունա տահրքէնտիլէրի մալիւմաթ պէյան իթմէտիլէր վէ էթրաֆտան տա օ եօլտա մալիւմաթ ալընմաը. չու գատար քի իսլամլըգ միւթէսարրըֆ վէքիլի Նաֆիզ պէյ խային պօղազընընը կէչիւմէզ եէրլէրինի տիւշմէն թէսվիյէ իտիյօր, օրատան պէօյիւք թօրլար կէչիրէճէք վէ իսլամլըգ թարաֆընա կէլէճէք տէյի Ռէուֆ բաշաեա պիր թէլէկրաֆ քէշիտէ էթմիշ, անլէրտէ օ թէլէկրաֆընը սուրէթինի պէնտէնիզէ եաղմըշլար բար, լաքին միւլազաթըմըզտա օ թէլէկրաֆընը հիւքիւմսիզլիյինիւ պէեան իթտիլէր, վէ տիւշմէն էսկի Զաղարատա տրը տէտիլէր. պաշգա եէրտէ տիւշմէնին քիւլլեէթի իւզէրինէ մալիւմաթ պէեան իթմէտիլէր, եալընըզ Ռէուֆ բաշա հազրէթլէրի Եէնի Զաղարատան էսկի Զաղարա ճիհէթինէ եանի Արապաճը քէօյիւնտէ պիդիմ իլէ պիրլէշմէք իւզրէ հարքէթ իտէճէքլերի կիճէ էնէ Իսլամլըգ միւթէսարրըֆի վէքիլի Նաֆիզ պէյ Եէնի Զաղարայը տիւշմէն պուռաճաղ տէյի քէնտիսինէ մալիւմաթ վէրմիշ, լաքին օ ալարզը մալիւմաթը պէնտէնիզէ պիլտիրմէտի։

Ռէֆ բ՛ալ. — Եէնի Զաղարա ֆըրգասընընը տիկէր ֆըրգալար իլէ պիր վագըթտա Էսկի Զաղարա իւզէրինէ հարէքէթինէ, Բատինատա Ռէուֆ բաշա հազրէթլէրի իլէ վերիլէն գարար։ Եէնի Զաղարաճա պիր մուխաֆարա օլմատըզը միւշարիէյ Թարաֆընտան թէէմին իսիլտիյինէ պինայէն պույրուլմուշ ըտը, հալ պու քի Ռէուֆ բաշա հազրէթլէրինին տիվանը հարպ հուզուրունտա իտիլէն խաթինթաղը չիմտի գրաաթ օլունճաղ տըր։ օ խաթինթաղնամէ իֆատէի ալինիգին աքսինի ֆէէան իտիյօր։

Ռէուֆ բաշա հազրէթլէրինին խաթինթաղնամէսի գրաաթ օլունուր։

Սուրէթի խաթինթաղնամէ

Ռէֆ բ՛ալ. — Եէնի Զաղարա մէվզբի էտիրնէ իլէ Պալգանընը արասընտա պուլունան չըմէնտրֆեր իսլամլըգընը թագրիպէն վասթընտա վէ Խային վէ Գարտրչ կէչիտլէրինին գարշուսունտա, վէ հարէքէթի թէարրուզիյէ իշին օ մէվգբին էլտե պուլունտուրուլմասը մէտարը էմնիյէթ օլաճաղը մուսելլմաթտէն պուլունտուղունա մէպնի, ֆըրգայի ալիլերինին օրատան գալտըրըլմասը էսպապը հագգընտա, Սիւլէյման բաշա հազրէթլէրինտէն պիր գաչ քէրէ իտիլէն սիվալե վէրտիքլերի միւթէատտիտ ճէվապլարընը խիւլասայի մասալէրի, պու ֆըրգանընը օրատան գալտըրըլմասընտա օլան մահզուրու թաստիգ իլէ, քէնտիլերինին օլ հավալիյէ հիյնի մուվասէլէթինտէ, արաղիճէ վէ տիւշմէնին ահվալընճա մալիւմաթլարը օլմատըզընտան, վէ տիւշմէնին էն քիւլլիյէթիսի էսքի Զաղարատա պուլունտուղունուն թարաֆը տէվլէթլերինտէն պէեան պույրուլմասընտան, վէ օլ վագըթ եէնէ թարաֆը տէվլէթլերինտէն արզու կէօսթէրիմէօնտէն նաչի, ֆըրգայի մեղջիրբէնին գալտըրըլտըզընը, վէ էյէր տիւշմէնին օլ հավալիտե պուլունտուղունա տայիր մալիւմաթ իթա պույրուլմուշ օլայըտը, թէվգբի իտէճէքլերինտէն վէ պունուն իչին քէնտիսինտէն սիւալ իճապ իթմէէճէկլերինտէն իպարէթ տիր. քէյֆիյէթին հագգաթը նէ վէճհ իլէ իսե պէեան պույրուրուն։

Ռէուֆ բ՛ալ. — Էֆէնտիմ, պաշ գօմանտանընը բէյի լահըգ օլմատըգճա պիր ֆըրգանընը պիր եէրտէն գալգըպ հարէքէթի ճայիզ օլապիլէր մի։ Ռումելի գօմանտան օ ճիվարտա տիւշմէն ասքէրինին թէհշիտինի պիլմէեօր իմիշ, տէնիյօր։ Հալ պու քի, պէնտէնիզ օ թարաֆտա տիւշմէնին էքսէրիյէթլէ թէճէմմիւ իթտիեինի քէնտիսինէ պիլտիրմիշ իտիմ. վէ հաթթա իհթիմալ քի Իսլամլըգ վէ Եանպոլու թարիգիյլէ Դըրգ Քիլիսա իւզէրինէ պիր չէվիրմէ հարէքէթի եարապիրը տէյի հիքայէ վէ պէեան իթմիշ իտիմ. քէնտիսինէ պիր թէլէկրաֆիմ տա վար արը, թարիխի 11 թէմմուզ

(Պու թէլէկրաֆ օգունուրբ. անճաղ, բէնչէնգիհ կիւնքի մէճլիստե տախի օգունմուշ վէ օ կիւնքի զաթթա տէրճ օլունմուշ օլտուղունտան պուրայա թէքրար եազըլմատը։)

Ցէմէք քի, տիւշմէնին խային ճիհէթինտե թէհշուտունու խապէր վերմիշիմ։ Եէնի Զաղարանընն մէվգբէն իչ թաղուրլա մուհաֆազասընը պէնտէնիզ ասքէր օլտուղում ճիհէթլէ հիչ պիր վագըթ թէճվիզ իթմէմ, վէ հաթթա, քէնտիլերիյլէ կէօրիւշմէք իւզրէ Բատինա մահալլէսինէ կիտէր իքէն, ֆըրգանընն պիր լիվասընը Մէհմէտ Մուխլիս բաշա գօմանտասըյլա օրատա պըրագտըմ իտի. Սաֆվէթ բաշա լիվասընը պէրապէր ալըդ Բատինա մահալլէսինէ կիթտիմ։ Իչթէ օ պիր լիվա վէ պիր պաթէրեա թօր վէ 200 գատար Զէրքէս սիւարիսի օրայը անճաղ մուհաֆազա իտէպիլտի. հաթթա, Բատինա սթասիօնունտա Սիւլէյման բաշա իլէ միւլազաթըմըզ էնասընտա, Եէնի Զաղարատան թէլէկրաֆիա Բուսլարընն կէօրիւնտիյինիւ վէ մուախխարէն թօր մէնզիլինէ եագլաշըրզընը, վէ Մէհմէտ բաշա տա գավզաեա հաղըրլանրպ, կիթտիյի խապէրինին վէ մուախխարէն տիւշմէնի տէֆ իթտիյինի անլատըզ, իչթէ չու մուհարեպէտէն Բուսլարընն օրասընտա իսթիլայա հազրըլանտըզընը Սիւլէյման բաշա անլամալըյըր, մէզքիր թէլէկրաֆիրը Սիւլէյման բաշա իլէ պիրլիքտե իքէն պահրիյէ նէզարէթի եավէրի հարպը պէնպաշը Հազգը պէյ կէթիրմիշ իսի. քէնտիսինէն վէ Մէհմէտ բաշատան սիւալ պույրուլուզ։ Ցէմէք քի պէնտէնիզ Սիւլէյման բաշաեա տիւշմէնին Եէնի Զաղարա ճիհէթլէրինէ թէճէմմիւրինի էվվէլա թէլէկրաֆլա մալիւմաթ վէրմիշէմ. վէ մուախխարէն պիրլիքտե օլտուղումուզ հալտե ատ, տիւշմէնին Եէնի Զաղարայա կէլիպ թէսալլութունու վէ օրասընը զաթթ իթմէէ չարըշտըրընը Սիւլէյման բաշա անլայըզ։ անա կէօրէ մանօվրա վէ հարաքեաթընը վէ Եէնի Զաղարայը թերք իթմէք վէ եա թահթը մուհաֆազատա թութմագ, վէկհասըլ տիւշմէնին գուվվէթ վէ հարաքեաթընա կէօրէ իտարէ վէ էվամիրի լազըմէի իթա իթմէք լազըմ կէլիր իքէն, խիլաֆը գայիտե օրատա 3 թաղուր վէ 2 թօր վէ պիր մըգտար սիւարի թէրքիյլէ 12 թաղուր բիատե վէ 4 պաթարեա թօր վէ պիր պէօյիւք միւվէզզաֆ վէ 390 գատար մուավինէ Զէրքէս սիւարիլէրի իլէ քէնտիսինէ պուլուշմագ իւզրէ չօտ իլէ Էսքի Զաղարա իւզէրինէ հարէքէթ իթմէքլիյի. միզի էմր իլէտի. վէ հաթթա պու եօլտա էմր ալընընը, ըֆգագաթըմտա պուլունան երքեանը հարպիեէ զաբթընընա վէ Եէնի Զաղարատան բաղար կէնիլ էանայի հարէքէթիզտե ումում իմմերայա սէյլէմիշ իտիմ։ Պունլարընն էսամիսի, երքեանը հարպիյէ միրալայ Նազիֆ պէյ վէ դայիմագամ Ակեահ վէ պինպաշը Ֆուատ պէյլէր իլէ, Մէհմէտ բաշա, միրալայ Ահմէտ պէյ վէ տահա սայիր զաբթանատան իպարէթ տիր. սիւալ պույրուլուզ։

Ցէվֆ

Մէսէնտրը զաղէթասընընը տիւնքի Նիսմէսինտե խապէր վերտիյինէ կէօրէ, Բուս գօմանտանլարը, Բօսոր տաղլարընընա պուլունան միւսլիմանի ասբարը իւզէրինէ պէօյիւք պիր թէարրուզ իմրա իթմէյէ հազրըլանը յօրար իմիշ։ Պու թէարրուզու իճրա իտէճէք օլան Բուս ասքէրինէ, ժէնէրալ Սգօպէլէֆ պիզզաթ գօմանտա իտէճէք իմիշ։

ՊԷՐԼԻՆ ԴՕՆԿՐԷՍՊԻՆԻՆ ԲՐՕԹՕԳՕԼԱԸ

ԲՐՕԹՕԳՕԼ ՆՕ. 8.

28 Հազիրան 1878 իթթիֆաք

Տիւնքի Նիսմէսիզտէն պաղը յէ))

Ռէիս հազրէթլէրի, գօնկրէ ազարարընընը էֆ.քեարը, իրատ օլունան նութգլարատան տախի անլաշըլտըզընը պէեան իթմէ.քլէ պէրապէր, տուէլի մուազզամա մուրախխասլարընընն (Պօսնա, վէ Հէրսէքընն իսթիրսաբ հագգընտա) սուրէթի գաթիէեատէ ըէյ իթա իթմէլերինի տէ թալեպ իթմէքլիեի, վազիֆէտէն ատտ իտէր։

Աւսթրիա – Մաճարիսթան վէ Ֆրանսա վէ Պէօյիւք–Ֆրբթանիա վէ Իթալիա մուրախխասլարը (իսթիլայը մէզքիւրէմիւթէալիզ օլան) ինկիլիզ թէքլիֆինէ մուվաֆագաթ իտէրլէր։ Բուսիա մուրախխասլարը տախի պու թէքլիֆի գապուլ իտէրլէր, իլավէթէն չունու պէեան իտէրէ.քի, քէնտիլերին իթա իթթիֆաքլերի ըէյ, անճաղ լօրա Սալիսպըրի թէքլիֆնամէսինին հավի պուլունտուղու սուրէթ հագգընտա տբը։

Օսմանլը մուրախխասլարը, հիւքիւմէթի մէթպուլէրի թարաֆընտան ալմըշ օլտուղլարը թալիմաթը թէվֆիգէն, պու թէքլիֆէ մուվաֆագաթ իտէմէզ օլտուղլարընը պէեան իտէրէք, ճէվապը ըէտտ իթա իտէրլէր։

Ռէիս, գօնկրէնին էքսէրիյէթի վէ խուսուսիյլէ պի թէրաֆ տէվլէթլեր նամինա օլարագ։ Օսմանլը մուրախխասլարընա չունու իսթար իթմէյի վազիֆէտէն ատտ իտէր քի, գօնկրէ, Պապը Ալինին իպգասընը արզու իտէճէյի մէվգբի ճօղրաֆիյէյի մուհաֆազա իթմէք իչին թէճէմմիւ իթմիշ օրմայըզ, հալը հազրտա վէ միսթագիլէտ էվրօպանընն ասայիշինի վիգայէ իչին թէճէմմիւ իթմիշ տիր։ Էյէր գօնկրէնին միւտախէլէսի օլմասա իտի, Օսմանլը մուրախխասլարը Այա Սթէֆանօս մուահէտէսինին թէքմիլ պէնտէրինի գապուլէ մէճբուր օլաճաղլար իտի, հալ պու քի չու միւտախէլէ վասիթասըյլա Պօսնատան տահա միւնպիթ վէ տահա վասի պիր էյալէթ, եանի Ատարբիյանը Սիւլէյման բաշա իլէ պէրլիքտե իքէն պահրիյէ նէզարէթի եավէրի հարպը պէնպաշը Հազգը պէյ կէթիրմիշ իսի. քէնտէնտէն վէ Մէհմէտ բաշատան սիւալ պույրուլուզ։ Ցէմէք քի պէնտէնիզ Սիւլէյման բաշաեա տիւշմէնին Եէնի Զաղարա ճիհէթլէրինէ թէճէմմիւրինի էվվէլա թէլէկրաֆլա մալիւմաթ վէրմիշէմ. վէ մուախխարէն պիրլիքտե օլտուղումուզ հալտե ատ, տիւշմէնին Եէնի Զաղարայա կէլիպ թէսալլութունու վէ օրասընը զաթթ իթմէէ չարըշտըրընը Սիւլէյման բաշա անլայըզ։ անա կէօրէ մանօվրա վէ հարաքեաթընը վէ Եէնի Զաղարայը թերք իթմէք վէ եա թահթը մուհաֆազատա թութմագ, վէկհասըլ տիւշմէնին գուվվէթ վէ հարաքեաթընա կէօրէ իտարէ վէ էվամիրի լազըմէի իթա իթմէք լազըմ կէլիր իքէն, խիլաֆը գայիտե օրատա 3 թաղուր վէ 2 թօր վէ պիր մըգտար սիւարի թէրքիյլէ 12 թաղուր բիատե վէ 4 պաթարեա թօր վէ պիր պէօյիւք միւվէզզաֆ վէ 390 գատար մուավինէ Զէրքէս սիւարիլէրի իլէ քէնտիսինէ պուլուշմագ իւզրէ չօտ իլէ Էսքի Զաղարա իւզէրինէ հարէքէթ իթմէքլիյի. միզի էմր իլէտի. վէ հաթթա պու եօլտա էմր ալընընը, ըֆգագաթըմտա պուլունան երքեանը հարպիեէ զաբթընընա վէ Եէնի Զաղարատան բաղար կէնիլ էանայի հարէքէթիզտե ումում իմմերայա սէյլէմիշ իտիմ։ Պունլարընն էսամիսի, երքեանը հարպիյէ միրալայ Նազիֆ պէյ վէ դայիմագամ Ակեահ վէ պինպաշը Ֆուատ պէյլէր իլէ, Մէհմէտ բաշա, միրալայ Ահմէտ պէյ վէ տահա սայիր զաբթանատան իպարէթ տիր. սիւալ պույրուլուզ։

Ցէվֆ

Մէսէնտրը զաղէթասընընը տիւնքի Նիսմէսինտե խապէր վերտիյինէ կէօրէ, Բուս գօմանտանլարը, Բօսոր տաղլարընընա պուլունան միւսլիմանի ասբարը իւզէրինէ պէօյիւք պիր թէարրուզ իմրա իթմէյէ հազրըլանը յօրար իմիշ։ Պու թէարրուզու իճրա իտէճէք օլան Բուս ասքէրինէ, ժէնէրալ Սգօպէլէֆ պիզզաթ գօմանտա իտէճէք իմիշ։

ՇԱՐԴ ՄՈՒՀԱՐԲԻՊԼԻՍԻ

ԹԷՐՈԱՐ ՐՈՒՄԻԼԻ ՃԻՀԷԹԻ

Ազօսթօս 23. — Օսմանլըլար Շիպգանընն էթրաֆընը չէվիրմէք իսթէրլէր։

(343 Ճումիհրատան տէվամ)

Բուսլարա իմտատ եէթիշիր

Սիւլէյման բաշանընն Շիպգայը վուրմազատան էվվէլ, Բուս գօմանտանընը ալտաթմագ իւզրէ Պէպրօվա թէրաֆընա ասքէր կէօնտէրտիյի վէ ճէնէրալ Բատէչքինին տախի Օսմանլը ասքէրինի դարշըլամագ իւզրէ օրայա կէթտիյինի պունատան ադամ եազմըշ ըտը։ Բատէչքի Սլաթարիչայա վասլ օլուգտա ճէնէրալ Սթօլէթով վէ Տերօյէնսքիտէն եազըը մէքթուպ պուլտու քի, Օսմանլընընն Շիպգայը վուրմագտա օլտուղունու պէյան իտիպ, ասքէր իմտատ իսթէրլեր իտի։

Բատէչքի օ սաաթ Սիւլէյմանընն հիյլէսինի աղնատը վէ տօզրու Թըրնօվայա կէրի տէօնտիս. օրատա պիր մէքթուպ տահա պուլուպ, եէտի սաաթտան պէրիս Շիպգանընն տէօյիւշտիյինիս աղնատը։ Բատէչքինին ասքէրի իսե իչ կիւն տիզիյէ Եիւրիթմիշ, եօրուլմուշ վէ բահաթ եիւզիս կէօրմէմիշ իտի լաքին նէ չարէ իշ սըզը վէ ասէլէ իտի, իրթէսի սապահ (ազօսթօս 23) ասքէրի հէմէն գալտըրըպ Թըրնօվայա կէօթիւրմէսի պիր օլտու, օրատա օրտու լէվազիմաթընընն, խասթախանէսինին, չէհրին վէ պաթէրեալարընն մուհաֆազասընա պիր ալայ ասքէր պրաղըպ, վէ Կապրօվայա տահա ասքէր կէօնտերիլմէսինէ տէ էմր իտիպ վէ քէնտիսի Ամվը ալայընը մայէթինէ ալարագ օ կէճէ Կապրօվայա վասլ օլտու, վէ ասքէրէ իբի իչ սաաթ անճաղ պիր բահաթ վերէրէք, Շիպգա եօլունու թուութտուրտու։

Լաքին Շիպգատաքի ճէնէրալլար նէ Բատէչքինին Պէպրօվայա կիթտիյինտէն խապէրլերի վարը ըտը, նէ տէ ալտանարընընտան, խապէր խապէր իւզերինէ կէօնտէրիպ պիր իմտատ կէմմետիյինի կէօրիւնճէ, զահէր պիզի քէնտի հալիմիզէ թէրք իթմէյէ մէճպուր օլտուլար տէյի մէյուս օլտուլար։

Նիհայէթ հէր ան արթըգ Օսմանլը Շիպգայը պասթըրասպիր օլտուղունտան, ճճէլէ պաշլարընա կէլէնի վէ պիր հաֆթատան պէրի նէ չէ բտիքլէրիի վէ ասքէրտէն նէ գալտըղընը հիքեայէ իտիպ, պիր մէքթիպ տահա սալտըրտարլար։

Սաաթ ալտթուրգա օն ուտու (ազշամընն) մուտարէպտե Օսմանլը թէրաֆընտան պիր նէվի թաթիլ կէօրիւնտիս իսե տէ, Բուսլարա հիչ պիր ֆայիտէսի եօղուտու։ Նէտտէքտէ պիր նէֆէր սոլթաթլարը գալմամըշ ըտը, ճէնկտէ օլանլար իսե կինէչին անընընտա սապահտան ագշամա գատար չայըր չայըր եանըպ աճ վէ սուսուզ եօրկունլուգտան հէլագ տէրճէսինէ կէլմիշլեր իտի։ Իչ կիւն տիւր աղըզարընա պիր գաչրգ սրճաղ չօրպա կիրմէմիշ իտի, չօղու արթըգ տիւշմէնին թօրունտան վէ թիւֆէնքինտէն գայա իթմէյէրէք պայրընն իւզէրինտե եէրէ սէրիլմիշլեր իտի։ Օ պիրլէրի չայրլար գայալար արալարընտան ճէնկ իտե իտե կէրի չէքիլիրլեր իտի, աղըզարը հիտտէթտէն քէօրիւրէրէք. Օսմանլընընն Ալամ Ալամ սէտալէրի իսե տաղլարտան տաղլարա վէ գայալարտան գայալարա աքս իտեր իտի։

Ճէնէրալ Սթօլէթով վէ Տէրօյէնսքի Պէտէքգօ թէրէսինտե եան եանա տուրուպ, էլլէրինտե տիրպիւն իլէ եանթրայա միմթէտ օլան ճատտէյէ պտգարլար տուրուրլար բար, քի բըրնալըզ գաբլանմըշ պիր եօլ իտի։

Նակէհան Սթօլէթով, ագլընը չաշըրմըշ կիպի պիր պաղրշ տբը գօրարբպ արգատաշը ճէնէրալընն գօլունտան թութար վէ բարմաղը իլէ եօլու կէօսթէրիր, իքիսի պիրտէն պաշլարընը աչբպ, չիւքրեա բապպիմ պաղրրբրլար. պիւթիւն ասքէր այագլանընը վէ եօլա պագար քի գարընճա կիպի ասքէր երլանդավի եօղարտան վէ ըբընալար արալարընտան Շիպգայա իմտատա կէլմէքտե իտիլէր։ Օ արալըգ պախթարընտան կիւնէշ աչբպ չավգբ ասքէր թէրաֆընա վուրտուգտա, սիւնկիւ բարբլթբլարը տա կէօրիւլտիւ, պունու ասքէր կէօրտիւքտէ էօյլէ պիր սէսլեր չբգարտը քի, պիւթիւն տաղլար ինլէտի, վէ Օսմանլը ասքէրինին սէսլերի պիկէ իչթիրմէզ օլտու։ Ասքէր եավաշ եավաշ իլերիլէյիպ Խան օլան մահալէ վասբլ օլտու վէ օնդան սոզրա էօնլերինտե օլան պիր թէբէյէ եէթիշտիլեր։

Լաքին ճիւմէսի սիվարի իտի, Բուսլար չաշբրտբլար, պու նէ աճայիպ չէյ Բատէչքիտե հիչ բիատ գալմատը տա աթլբլարը մը պիզէ սալտըրբյօր պաղրրարլար, օ իսե իշ պաշգա տիւրլիւ իտի։

Ճէնէրալ Բատէչքի ավճբ ասքէրի իլէ կապրօվա եօլունտան իլերիլէմէքտե Շիպգա մուհարէպէսինին թօր սէլէրինի ալբը վէ պարութ տիւմանլարընը տախի կէօրիւրտիւ, ասքէրի գօչտուրտուղու եէրտէ պիր Բուս զապթի գօչարագ եանընա կէլիպ, ճէնէրալ չարուդ էթ, Օսմանլըլար Շիպգանընն էթրաֆընը չէվիրտի, ասքէրտէ թաքէթ գալմատը, եա թէսլիմ օլաճագլար եա պիր նէֆէր սաղ գալմայաճագ պաղրրար։

Բատէչքի պու իսապէրտէն ասլա չաշբրմայըպ, գազագ սիվարիլերինի աթլարընտան էնտիրտի վէ օնլարընն եէրինէ ավճբլարը պինտիրտի վէ քէնտի տէ պէրապէր տօլու տիզկին Շիպգանընն արգա թէրաֆընա եիւրիւտիւ։ (Ցէվֆ)

լար տէնիզինտէն Պալգանլարա գատար օլան արաղի, Պապը Ա-լիյէ իատէ օլունմուշ աուր։ Գոնկ-ըէնին գարարլարը պիր պիւթիւն թէշքիլ իթմէքտէ տիր, վէ պուն-լարտան խայբրլրսբնը գապուլ ի-տուպ զարարլրսբնը ըէտտ իթմէք միւմքին տէյիլ տիր։ Պինաէն ալէյհ, տէրմէէան օլունան թէշլիֆէ մուվաֆագատ իթ-մէք իսթէմէէերէք, վէ տէվ լէթլերի, քէնտի իշթիրաքը խա-բիճինտէ օլարագ մէնաֆիի մախ-սուսէլերինին իճապաթը հագ-գընտա պէյնլերինտէ միւզա-քէրէ իթմէք մէճպուրիեէթինտէ պբրագարագ, Պապը Ալի պիր չէյ գաղանմազ։ Բրէնս Պիզմարդ, Պօսնա վէ Հերսէք մէսէլէսի հագ-գընտա ալթը պէօյիւք տէվլէթ-լերին հէմէֆքէար պուլունմագ-տա օլտուդլարընը թաստիգ ի-տուպ, մէմուլ իտէր քի, Թիւր-քիատա պէօյիւք մուհասէնաթը օլաճագ պիր իշ (եանի Գոնկրէ մուամէլաթը), Պապը Ալինին մու-խալիֆէթի իւզերինէ միանգամի օլմաեաճագ տբր։ Բրէնս Պիզ-մարդ, հիւբիմէթի Օսմանիէ-նին քէնտի մորախասալարընա թալիմաթը ճէտիտէ կէօնտէրէ-ճէէէնի գալիեէն մէմուլ իթմէք-տէ պուլունտուղունու պէեան իթիֆէտէն սօնրա, պու թալի-մաթըն տէրճի իշին բրօթօգոլուն աչբգ օլաճաղընը սէօյլեէրէք, խաթմը քէլամ իտէր։

Գոնթ Շուվալօֆ, Աւսթրիա-Մաճարիսթան պիրինճի մուրախ-խասընը իրատ իթտիյի նութգուն պիր նօգթասը իւզերինէ պիր ազ միւթալեասը օլտուղունու պէեան իտէր։ Գոնթ Անտրասի, Աւսթրո-Մաճար մէնաֆիի, ալէյումում ռէ-ալթապիրի օլունան գբսմընե (1) իսթիլաու իտարէսինէ լուզումկէօս-թերմէզ օլտուղունու պէեանէ պէ-բապէր, թուրուգու ասքէրիեէ-նին վէ ֆէենի հարպճա էհէմմի-եէթի պուլունան պաղրն օգթալ-ըրն Աւսթրիա-Մաճարիստանեէ-տինտէ պուլունմասընը թալէպ իթտի։ Բուսիա մուրախխասլարը, (Պօսնա վէ Հէրսէք իսթիլասընա միւթէալիգ օլարագ) լորտ Սալ-սբրի թարաֆընտան տէրմէէան օլունան թէշքիֆէ մուվաֆագաթ իթմիշլէր իսէտ, չիմտի, գոնթ Անտրասինին չու պէեանաթը իւ-զերինէ, եէնի պիր ֆիքր միւվա-ճէէհէսինտէ պուլունմագտա տբրլար, վէ պու ֆիքր։ քէնտիլերի Բուս մուրախխասլարը իշին հե-նուզ բէք աչբգ պիր չէյ օլմա-յբպ, չու ֆիքրին թէվսիի իլէ տա-խի իլերուտէ Դարատաղ վէ Սբբ-պիայա թէրք օլունմագ իւզրէ պուլունան արաղի վէ պունտան զուհուր իտէճէք հուտուտը ճէ-տիտէեէ իրասը խալէլ օլունագի-լիր։ Իմտի գոնթ Շուվալօֆ, Աւ-սթրիա-Մաճարիսթան պիրին-ճի մուրախխասը իլէ պու պապտէ պիր միւքեալէմէ իտուպ իգահաթ ալընճայա տէկին մուրախխասը միւշարիլէյհին իրատ իթտիյի նութգուն պու նօգթասընը, ան-ճագ մուվագգաթէն գապուլ իթ-մէք արզուլէր։

Լէիս, բրօթօգոլուն Բուսիա մու-րախխասլարը թարաֆընտան իլէ-բուտէ տէրմէէան օլունճագ միւթալաՅ իշին տախի աչբգ պուլունտուղունու պէեան իտէր։

(Պօսնա վէ Հէրսէքին իսթիլա-սը մէսէլէսի պու տէֆալբդ իշթէ պուրատա խիթամ պուլուպ, գոն-կրէ Սբբպիա մէսէլէսինին մուզա-քէրէսինէ պաշլար։) (Տէվ-ռ)

Ֆրանսբզ հիւբիմէթի, վի-էննա սէֆարէթի սբբ քեաթիպի պարոն տբ Բինկի, Շարգի Բում-լի վիլայէթինին թէշքիլինէ մէ-մուր օլան Էրբրբա գօմիսիոնու-նա Ֆրանսբզ մուրախխասը թային խլէմիշտիր։ Մուշարիլէյհին բիւթ-պէսի տախի թէրֆի գբլընմբշտբր։ Թ-ռ զաղէթասընը սապրգ Էր-մէնիսթան մուխպիրի Մ. տբ Գու-թուլի, միշարիլէյհ պարոն տբ Բինկէ մուավին թային գբլընմբշ տբր։

Եաշ չէհրինտէ Ֆրանսա գոն-սօլօսու օլան Մ. Շէֆէր, Պուլգա-րիսթան իշին Ֆրանսա պաշ գոն-սօլօսու թային գբլընմբշ տբր։

— Թարիխ զաղէթասընդն Տէր-սատատէթ մուխպիրի աղօսթօս 25 թարիխի թէլէկրաֆընտա, ըսլա-հաթ մատտէսինէ տայիր չու մա-լիմաթը վէրիեօր։ —«Սբբ Լէյար-տբն Պապը Ալիեէ Անատօլու իշին պիր ըսլահաթ բրօկրամը թագ-տիմ իտուպ, Պապը Ալինին մու-խալիֆէթի իւզերինէ, մէզքիւր բրօկրամտա միւնտէրիճ թէքլի-ֆաթըն պաղբլարընը կէրի ալմբշ օլմասընա տայիր պիր չօգ զաղէ-թալարընն տէրճ իթտիքլերի հա-վատիսի գաթիէն թէքզիպէ մէ-զունում։ Պապը Ալինին, Ան-ատօլու էեալէթլերինէ ինկիլիզ գոն-սօլօսլարը կէօնտէրիմէսինի գա-պուլ իթմէմիշ օլմասը տախի պիւ-թիւն պիւթիւնէ եալան տբր, չիւնքի ինկիլիզ հիւբիմէթի պէօյ-լէ պիր թէքլիֆտէ պուլունմամշբշ տբր։ Իշթէ հագբդաթը հալ պէր վէճհի աթի տիր։—

«Ինկիլիզ սէֆիրի Պապը Ալիյէ պիր մուխթիրէ (մէմօրանտում) թաղ տիմ իտիւպ, թէպտայը չա-հանէնին ճան վէ մալլարընը գա-վիէն մուհաֆազասընա մուդթէ-տիր օլաճագ պիր սուրէթտէ տէր-հալ պիր ժանտարմա հէյէթի թէշ-քիլ օլունմասընը վէ պապը մէրքէզի նօգթա արտա, իշլէրինտէ էվրբա-լը մուավինլէր տախի պուլունմագ իւզրէ իսթինաֆ մահքէմէլէրի իհտասընը վէ վերկիլէրին թահ-սիլի ուսուլունտա ըսլահաթ իճ-բրասընը թավսիյէ իյլէտի։ Սատ-բազամ հազրէթլերի հիչ իթիրազ իթմէտիքքէն մասատա, Զաթը հաղրէթի բատիչահի կէրէք պու վէ կէրէք տահա սայիր ըսլահա-թընն իճրասընա բէք զիատտ արզ-ուքէշ պուլունտուղունու պէ-յան իթտի։ Հալպու քի պիր չօգ միւշքիլաթ զուհուր իթմէքտէ տիր, վէ պունլարընն պաչլուճասը տախի, բարասընդբգ տբր։ Վիւ-քէլատան պիրիսի տէտի քի, եա-լընբզ հապսխանէլէրին ըսլահը էն ազը 25 միլիոն ֆրանգա միւհթաճ տբր։»

— Բօմատան եաղբլարընա կէօրէ, Տէրսատատէթ Իթալիա սէ-ֆարէթի պիր միւտտէթ իշին միանհալ դալաճագ իմիշ։ Տէր-սատատէթ պիր սէֆիր թային, Իթալիա մէպուսան զաբարասընընն թէճէմմիւինտէն սօնրա միւմքին օլաճագ տբր։ Էյէր գոնթ Դօր-թի, խարիճիեէ նէզարէթի մէմու-րիեէթինտէ տիւշէր իսէ, թէք-բար Տէրսատատէթ սէֆիրի օլա-ճագ, վէ մէմուրիեէթինտէ պա-գի գալարգտա, սէֆարէթի միւ-շարիլէյհաեա, սապրգ Իթալիա խարիճիեէ նազբրը Մ. Մէլեկարի թային գբլընմասը միւհթէմիլ իմիշ։

— Նիշ վէ Իրկիւպ վէ Լէս-գօֆչա թարաֆլարընն ահալիի միւսլիմէսի բէյ տէր բէր Արնա-ուտլուղա տօղրու հիճրեթ իթ-մէքտէ օլտուղունու, Թէրմ. Հ-էն-էրն եազբյօր։

—Երնէ մէզքիւր զաղէթատա օգունտուղունա կէօրէ, Եունան տէվլէթինին հուտուտու Օսմանի-եէեէ տօղրու բէյ տէր բէյ ասքէր սէվք իթմէքտէ պուլունտու-ղու հավատիսի մուհագգաղատան տբր։

—Շարգի Բումէլի վիլայէթինին թէշքիլինէ մէմուր օլան Էրբրբա գօմիսիոնունա ինկիլիզ մուրախ-խասը պուլունան Սբբ Տրբմբնտա վօլֆ անճագ եարբն ագշամ չէհ-բիմիզէ, միւվասէլէթ իտէճէք տիր։

—Էտիրնէ Բուս վալիսի ժէնէ-րալ Լբբինսքի, բամազանքն իպ-թիտասընտան պէրու, միւթթի-նին թալէպի միճիպինճէ, Լտիր-նէ մինարէլերինին թէնվիրի իշին լազբմ կէլէն եաղա սարֆ օլուն-մագ իւզրէ 24 պին ղրշ վէ ճամի-էրատ եազբլաճագ մօմ իշին 8000 ղրշ թախսիս իյէտիքատէն մաա-տա, միւֆթիյէ տախի պին ղրշ-աթիյէ իյէմիշ տիր։ Ժէնէրալը միւշարիլէյհ կիւնտէ պէշ սէֆա միւսլիմանլարընն սալաթ վագթ-լարընտա իւչեր բարէ թօր վէ իֆթար վագթընը խապեր վէր-մէք իշին ճամինին պիրիսինտէն ֆիշէնքլեր ալթբլմասընը էմր իթ-միշ տիր։

—Բուսլարընն կէրի չէքիլճէք-լերի խապերի իւզերինէ, ահալիյի խրիսթիյանիյէ չիմտիքի էմնիյէ-թի հալինի ղայպ իթմէք խէվֆի-նէ տիւշար օլմուշ օլտուղու, Է-տիրնէտէն խապեր վերիլիյօր։

—Իվինինկ Սթանթարտ նամ ինկիլիզ զաղէթասընտա օգուն-տուղունա կէօրէ, Սմյրթ նամընտա պիր ինկիլիզ, քէնտի դարբ-սընտան խօշնուտ օլմամաղլա, նա-սըլ պաչընտան տէֆ իթմէնին չա-բէսինի միւշինմէքտէ իբէն, ա-մէլէ թազբմընտան պիր տօսթու, դարբսընը քինտիսինէ սաթմասը-նը մէրդում Սմյրթա թէքլիֆ իթ-միշ։ Սմյրթ չու թէքլիֆի մաէլ-մէմնունիյէ գապուլ իտուպ, 10 սատտ ինկիլիզ լիրասը թալէպ իտէր, ֆագաթ միւշթէրի պու-ֆիյաթը բէք զալի կէօրիւպ, պիր պաչգասընընն բէյինէ միւրաճաաթ օլունուր, վէ նիհայէթ Սմյրթ 25 ֆրանգա գարբսընը գաթիէն մը-գումա ֆիւրուխթ իտէր։

—Բումարընն Բ-էրէրինէ չիրքէ-թի, հէր սէնէ վերտիյի կիպի, պու սէնէ տախի Մ. ժորժ Զա-բրիֆինին թահթը հիմայէսինտէ օլարագ, եարընքի ճումաա իր-թէսի կիւնիւ Պէօյիւք ատատա, Օլիմբ պաղչէսինտէ պիր պէօյիւք պալօ վերէճէք տիր։

—Պու սէնէ (ալաֆրանկա) ա-զսթօսուն 24 վէ 25 ինտէ Մբ-սբրտա չէտտ եաղմուրլար եաղմբշ տբր։ 40 սէնէտէն պէրի Մբսբրտա իգամէթ իթմէքտէ օ-լան ատէմլէր, պէօյլէ պիր չէյին էմալինի կէօրմէմիշ օլտուգլարը-նը սէյլէօրլար։

ԱԶԳԱՅԻՆ

Խորէն Սբբազան

Գեր. Խորէն Նարպէյ Ս. Արքե-պիսկոպոսը փարիզէն գրած ըլ-լալով Ս. Պատրիարք Հօր թէ ան-ձնական տկարութեանը պատ-ճառաւ չէ կրցած տակաւին փա-րիզէն մեկնիլ և Բեդրոպուրկեր թալ, Ս. Պատրիարքն անցեալ հինգշաբթի օրը հեռագրով հր-բաւէր գրեց Ն. Սրբազնութեան որ առանց բեթրոպուրկ երթա-լու՝ ուղղակի Կ. Պոլիս վերադառ-նայ։ (Մ-ն։)

—

Մէսէլէի Մլմէ

Կը լսենք թէ Հայկական խընդ-բոյն նախաքննիչ յանձնաժողովը Ս. Պատրիարք Հօր բացատրու-թիւնները լսելէ և խնդրած տե-ղեկութիւններն ստանալէ ետև, հարկ տեսեր է Պէկեան էֆէնտիի ձեռքը գտնուած գրութիւններն աչ տեսնել. ուստի յատկապէս հրաւէր գրեր է Պէկեան էֆէն-տիի, որ այն գրութիւններն յա ձնաժողովին հաղորդելու բա-րեհաճի։ (Բեռ-)

—

. . . Խմբագիր.

Յառաջիկայ կիրակի օր օգոստ. 27 Ամենապատիւ Տ. Խրիմեան Սրբազան Հայրիկը Ս. Պատարագ պիտի մատուցանէ Դում գարու Մայր եկեղեցին։

Ուստի կը խնդրեմ որ այնքը Ձեր պատուական լրագրոյն միջ քանիցս անգամ հրատարակել բարեհաճիք, կանխաւ ընդունե-լով մեր շնորհակալիքը։

Մնամք յարգանօք

Ատենադպիր Փ. Ատենապետ

Մ. Ց. Մելիքեան Գ. Զարդարեան

23 օգոստ. 1878

Ի Թաղ. խորհրդարանի

Դում գարու Մ. եկեղեցւոյ

—

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Անցեալներն Արքունի վառո-դարանի արկածին զոհ գացող Հայ գործաւորաց առնելիքն և-զած դումարն թնթանօթարանի տեսչութեան կողմէն Պատրիար-քարանս ղրկուած էր անոնց ժա-ռանգորդացը յանձնուելու հա-մար, ուստի [illegible] նիս կողմէ վանս։ Մշոյ և Տիգ-րանակերտի առաջնորդարանաց իմաց տրուած էր հանդուցեալց ցուցակն հաղորդելով և հրահանգ տալով, որ անոնց ժառանգորդ-ները փնտռուին, որպէս զի ան-ձամբ կամ փոխանորդաբար ներ-կայանալով իրենց իրաւունքն ըստ օրինի ստանան։

Մինչև ցարգ յիշեալ ժառան-գորդներէն մէկ քանին միայն ներկայանալով՝ կրցան իրենց ի-րաւունքն ստանալ, իսկ մեծ մասն տակաւին ներկայացած չըլլալով, հարկ համարուեցաւ այս անգամ լրագրաց միջոցաւ ի պաշտօնէ հրատարակել և հրա-ւիրել յիշեալ գործաւորաց ժա-ռանգորդներն, որպէս զի օրի-նաւոր վկայական ի ձեռին ներ-կայանալով անձամբ կամ փոխա-նորդաբար ի Պատրիարքարան ի-րենց իրաւունքը հաստատեն և ժառանգական դումարն ստանան։

23 օգոստոս 1878

Ի Պատրիարքարանիս Հայոց

Կ. Պոլիս։

Գէորգ Պարսեղեան

—

. . . Խմբագիր.

Թաղիս Հայկանոյշ Վարժարա-նի աշակերտուհեաց ձեռակերտն եղող՝ Մայր Հայաստանի պատ-կերին վիճակահանութիւնն որ-չափ որ օգոստոս 27 յառաջիկայ կիւրակէ օրն կատարել որոշած և այնպէս նշանակած էինք թէ վի-ճակահանութեան Տոմսակաց և թէ առանձին ծանուցմանց մէջ, սակայն 250 Տոմսակներէն տա-կաւին միայն 150 հատը սպա-ռած և 100 հատը մնացած ըլ-լալուն պարտաւորեցանք ուրեն օր եւս յետաձգել մեր պայմանաժա-մը և յառաջիկայ սեպտեմբեր 3 կիւրակէ օր կատարել վիճակա-հանութիւնը։

Կ'խնդրեմ ի ձէնջ տէր խմբա-գիր, ներկայիս հրատարակու-թիւնը ձեր պատուական թերթի մի մասակայ թուոջը։

Սրտագին ողջունելով զձեզ

Մնամ՝ ազօթարար

ՀՄԱՑԵԱԿ Ծ. Վ. ԴԻՄԱՔՍԵԱՆ

Եէնի Գարու

24. Օգոստոս 1878

ՍԱՐՊԱՖԻՅԻ ՂԱԼԱԹԱ ԲԻԱՋԱՍԸ

Էսկ. ուս. տիւն ազչ. դար.		14-22
Գու սապահ 25 Օգոստ. ազչ.		14-32
Իսթիգ. 63 (Մութօն)	% 6 ֆ.	82
» 65 »	6% ֆ.	84
» 69 (Բինար)	6	80
» 72 (Պօն տիւ Թրէզոր)	Լ.	25
» 73	6% ֆ.	73
Բումէլի չըմնտիֆէր	3	56-
Ագճէ ֆայիզի	0|0	12-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	5-18
Սատմպոլ պանգասը	6-15
Սօսիէթէ ժէնէրալ	4-10
Թրամվայ	1-50

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹ

Օսմ. լիրասը 100 ղշ. տան	Ղշ. Փր.
Պէյալ մէճիտիյէ ֆարգը	106-24
Մէթալիք »	121-
Պագըր »	177-
Գայմէ »	301-
Ինկիլիզ լիրասը	108-38
Ֆրանսբզ ալթունու	87- 4
Բօլ	89- 6
Գրիմից ալթունու	51-

ԻԼԱՆ ԱԼԱ

ՏՕԳԹԷՕՐ ԿՈՃԻԿԵԱՆ

Տօքթէօր Միհրան էֆէնտի Կոճիկ-եան, նասրլ քի պունտան իբի այ ագտէմ իլան իթմիշ իսիք, մուսայի-լէյհ Տօքթէօր պուրատա մէքթէպը թրպպիէյի չահանէտէ ֆէնը թէպա-պէթի թանսիլ իտուպ, Բարիզէ կիտէրէք, օրատա տախի իւչ սէնէ միւտտէթ զարֆընտա էմրազը տա-խիրիե վէ պա խուպ էմրազը տա-պի (սընը) իւզերինէ Ֆալիմաթը իբ-մալ իտէրէք, վէ օրատա մէքթէպի թրպպիէյնտէն պիր չէօրէթ գա-զանարագ, պու տէֆա թէբրար Տէր-սատատէթտէ պուլունտուղունտան, հէր բէնչէմմիկ կիւնէրի սաաթ 6 տան 8 է գատար Պէշիկթաշտա վաբօր իս-կէլէսի սօգաղը գարշբսընտա Ն՝ 90 էճգախանէտէ վէ հէր սալը կիւնէրի տէ այնի սաաթտա Իսկիւտարտա Սէլամաբգտա էրմէնի քիլիսէսինին ար-գա սօգաղընտա Ազնաւուր օղու խա-նէսինտէ ֆուգարայը մէճճանէն գա-պուլ իտէր, վէ սայիր վագբթտա խս-թէէնլէրին կէրէք այնի մահալլէր-տէն վէ կէրէք Պէշիկթաշտա Նէնի մահալլէտէ Բօսֆթա ճատտէսի սօգաղը Ն՝ 48 Տօքթէօրուն խանէսինտէն ա-վալ իթմէլերի իլան օլունուր։ 12-6

Բօլօնիա տարիլֆիւնունունտան նէչէթ իթմիշ օլան հէլբիմ վէ ճէրրահ Եանի Ֆիլինտաս հէր ճումաա վէ սա-լը կիւնէրի սաաթ իքիտէն պէշէ գա-տար Թաթալլատա Տէկիրմէն սօգա-ղընտա 1 Նումէրօլու խանէսինտէ խաթալարը մէճճանէն մուայենէ ի-տէճէք տիր։ 30—1

ՏՕՔԹԷՕՐ ԳԱԲՐՄԱՃԵԱՆ

Տօքթէօր Տիրան էֆէնտի Գարամա-ճեան, Եէնիդարատա Քիլիսէ ճատ-տէսինտէ Ալ պօյաքը սօգաղընտա վա-գը Ն՝ 40 խանէտէ, ճումաա կիւն-էրի սաաթ 5 տէն 8 է գատար իայ-բաթ պագմազտա օլուպ, վէ բազար իրթէսի վէ չարշէնպէ կիւնէրի սա-աթ 7 տէն 10 ա գատար Գօսգատա վագը Քիւչիւքեան էճզահանէսինտէ պուլունմագտա տբր։

Տօքթէօրու մուայիլէյհին էհլիէթ ու նէզաքէթի պէրքէմալ պուլուն-տուղունտան, քէնտույէ միւրաճաաթ իտէն զաթլարըն մէմնուն օլաճագլա-բը մէմուլի դավիտէն տիր։ 15-6

ԻԼՄԻ ԻԼԱՀԻ

ՄՈՒԹԹԱՍԻՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Բրօթէսթանլարա գարշը

Սթամպոլտա 1878 Օգոստոստա

Նէչբ օլունմուշ տուր։

Գայսէրի առաջնորդու Ֆազիլէթլու Էմմանուէլեան Տօղոս վարդապետին

Թէէլիֆի.

Սաթըլբը հէր քիթապճը տիւքքեանլարընտա։